


խնամ ձգելով ի կերչ երիցակինն ու զաւակները : — էլմասեան քահանային այս պախարակելի գործողութիւնը արդէն Առաջնորդական Ատեանս շրջաբերական հրամանագը ըրով ծանոյց վիճակիս ամէն չօգեւորական կառավարութեանցը եւ քահանայից , որպէս զի ըստ եկեղեցական կանոնաց եւ ըստ քաղաքական օրինաց՝ չընդունուի նա առ այժմ իրեւ օրինաւոր քահանայագործութեան իշխանութիւն ունեցող . միանգամայն եւ Ա. Էջմիածնայ Սիւնհոգոսին ծանոյց , որ պատշաճ ե-

րեւցած տնօրէնութիւնն ընէ այն քահանային ապագայ վիճակին համար :

Տէր Միքայէլեան Պարոն Բարսեղ Ախուցիսացի աստիճանաւորը , որ երեք ամիս առաջ նշանակուած էր Ատենագովիր Առաջնորդական Ատենիս , իւր անձնական տիարութենէն եւ ընտանեկան հանգամանքներէն ատիպեալ՝ հրաժարեցաւ պաշտօնէն կամաւորապէս , եւ գարձաւ իւր հայրենիքը :



ԲԱՐՈՅՑԱԿԱՆՔ



ՄԵՐ ՏՂԱԳՈՅՆ ՅԵՏՈՅ Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԼԻՆԻՆ .

Այս հարցմունքը կընեն մեզի շատ անգամ այն խնամոտ եւ ճշմարտապէս որդեսէլ ծնողք որ ուսման յարգը ճանչցած լինելով՝ որը շատ որը քիչ , իրենց զաւակաց կրթութիւնը մեզի կյանձնեն : Դնեմք թէ խալիպեան ուսումնարանը շատ աղէկ՝ շատ գովելի է կըսեն . կարգերը կանոնները շատ խելացի , վարժապետներն ու վերակացուները շատ ընտիր , աշակերտաց հագուստները վայելուչ , կերակուրները չափաւոր , նայուածքը հայրական . . . ատոնք ամէնն ալ աղէկ . բայց ետքը ետքը թնչ պիտի լինին մեր տղաքը , այսինքն թնչ վիճակի՝ թնչ հացի տէր պիտի լինին որ արժէ մեր իրենց համար մինչեւ ցայժմ ըրած կամ այսուհետեւ ընելու ծախքին :

Եթէ Խալիպեան ուսումնարանը բազմարուետական դպրոց (école polytechnique) մը լինէր , կամ թէ մասնաւոր արհեստի եւ կամ մասնաւոր գիտութեան յատկացեալ դպրոց , յատկական դպրոց (école spéciale) , կրնայինք ի հարկէ պատասխան տալ այս հարցման թէ

պարոն , ձեր որդիքը այս ուսումնարանէս պիտի ելնեն կատարեալ քաղաքական ճարտարապետ (архитектор) , կամ զինուորական ճարտարապետ ուղեգործ եւ կամրջաշէն (ռաժեներ) , կամ մեքենագործ (մաшиնիստ) , կամ գիւտանագէտ (ասպլոմատ) , կամ զինուորական կամ եկեղեցական , կամ գէթ աստիճանաւոր (փառավորնիկ) : — Ուրեմն թնչ պիտի լինին մեր տղաքը , Խալիպեան ուսումնարանէն ելնելէն յետոյ : — Որովհետեւ Խալիպեան ուսումնարանը այդպիսի գիտութեանց եւ արուեստից եւ վիճակաց մէկուն կամ մէկալին համար յատկացեալ ուսումնարան մը չէ , կարելի չէ առ այժմ պահանջել որ անկից ելած աշակերտը արդէն այդ ուսմանց եւ արուեստից մէկուն տիրացած գանուի իսկոյն . հապա անոր սովորեցուցածները միայն այնպիսի ուսումներ են եւ այնպիսի ոճով կսովորեցուին որ այն գիտութեանց եւ այն վիճակներէն որուն ալ որ ցանկայ աշակերտը , եւ միջոց ունենայ հետեւելու , կարողանայ համիլ ժամանակով :

Այս մեր պատասխանը կարժէ որ քիչ

մը աւելի տեղով բացատրեմք :

Մեր ազգը առանց հաշուի ծախք չըներ . այսինքն բանի մը ստակ տուած ատենը առաջ կնայի որ ըրած ծախքին արժէ . ի հարկէ աւելի ալ ուրախ կլինի՝ եթէ վաստակը ծախքէն շատ վեր պատահի . ուստի եւ զուր տեղը չեն ըսած եւ բողացիք թէ հայը հաշուարար (calculateur) ազգէ . եւ այս եւս այն յատկութիւններէն մէկն է՝ որովք մեր ազգը գովուած է արժանապէս եւ իրաւամք իբրեւ վաճառականութեան յարմար ազգ . Ուրեմն իրաւունք ունի այս եւս հարցընելու թէ արդեօք իւր որդւոյն ուսում տալու համար ծախք որ կընէ՝ այն ծախքէն գալու վաստակը ինչ է եւ որքան պիտի լինի . Բանը ո՞րն է . — այն ծախքին գիմացը գրուած վաստակէն այնքան չեն հասկընար գեռ մեր ազգին մէջէն շատերը՝ որքան որ կհասկընան ստըկին ու ապրանքին յարգն ու գինը : Հազար ըսէ գու անոնց թէ ուսումը , գիտութիւնը , կրթութիւնը , լեզուն , բարեպաշտութիւնը , քաղաքավարութիւնը , քերականութիւնը , ճարտասանութիւնը , երկրաչափութիւնը , թուաբանութիւնը . . . մէկ մէկ մեծամեծ դրամագլուխներ են . Հազար թող ըսէ Սոլոմոն իմաստունը թէ « Լաւ է զվաճառն զայն գտանելքան զհազարս ուկոյ եւ արծաթոյ » . — ուսման յարգը չճանչ ցողին խելքը այս բանիս ամենեւին չպառկիր . մանաւանդ երբ այնպիսի ուսումնականներ կամ գիտուններ ալ տեսնէ երբեմն՝ որ ստըկի կարօտ են ու խեղճութեամբ կապրին : Ասոր համար է որ շատ անդամ կըսեն այնպիսիները թէ « Ես որդիս ոչ տէրտէր պիտի ընեմ , ոչ տիրացու . ինձի պէս առուտուրի մարդ պիտի լինի , թող ինձի չափ իրեն անունը գրել ու կարդալ գիտանյ , կօդտէ իրեն . կարդմունք ըսածիդ ծայրը չայրը չկայ . խիստ կարդացող ըլլալն ալ բնդունելի բան մը չէ . ահաքանի մը կարդացող՝ վարժուած երիտասարդներ ու-

« նիմք . հայ ըսես՝ հայ չեն , ոռու ըսես՝ ոռու չեն , փռանցուղ ըսես՝ փռանցուղ չեն . հայ եմք կըսեն , ոչ պաս գիտեն ոչ պատարագ . ուուսի պէս կկոտրատուին , շէնքով ուուսներուն մէջ կպապանծին կմնան . ֆրանցուղ նակ գիտեմք կըսեն , ինչ գիտցածները յայտնի չէ : Ազգասէր հայ եմք կըսեն , հայութենէ կամընան , իրարու հետ ոռու ուերէն կիսոսին . ֆրանցուղնակ գիտցածները որն ալ՝ կերեւի որ միայն ֆրանցուղի մօսաները , խաղաները , ուուս քաղաքավարութիւններն ծախելն է : Մեր ատենի տղացը աչքը սիրեմ , կերթայինք դպրատուն , անսակ քերական կիարդայինք , յետոյ պօտիկ սաղմոս (հեգերէն) , մեծ սաղմոս , կտակարան . անոր հետ մէկտեղ ժամը փոխ ասել , քարոզ ասել , ու վարժապետին տուած օրինակին նայելով՝ մարդրատի պէս հատիկ հատիկ գիր գրել , ար գ դ , եւ այն . եւ օ գ-ին « հասած չհասած՝ կելլէինք խանութի առուղեւ կկենայինք , կազ բունել՝ առուտուրը ընել կսովուէինք , մարդու սրբա կանցնէինք . ժամանակիս մարդիկներէն ինչով պակաս էինք , կամ թէ այժմ ալ այն թեթեւսօվիկ գիտուններէն վար եմք չէ նէ վեր : Իմ խել քիս կարածը այս է աղբար , ուրիշները ինչ որ կըսեն՝ թող ըսեն » :

Որքան դժուար բան է այսպիսի կարծիքներով տոգորուած մարդուն իրեն գիտցածէն գուրս բան մը հասկընելը , մանաւանդ երբ որ ըսածներուն մէջ ճշմարիտ խօսքեր եւ ուղիղ մտածութիւններ ալ շատ կան : Եւ սակայն միթէ աշխատելու չէ որ նոցա ծուռ կարծիքները որքան որ կարելի է շտկուին այսպիսի ծանր ու հարկաւոր խնդիրներու մէջ :

Եւ նախ այս պէտք է ըսեմք անոնց թէ եղբայր , աշխարհիս երեսը բան կայ որ ամենեւին չփոխուիր ու պէտք չէ որ փոխուի , ինչպէս որ պէտք չէ փոխուի լաւ ու գովելի սովորութիւնը , ազգութիւնը , ազգային *

ուղղափառ գաւանութիւնը, եկեղեցական ուղղով արարողութիւնը, եւ այն: Բայց շատ բաներ ալ կան որ ուղեմք չուղեմք կփոխուին, եւ հարկ է որ փօխուին, ինչպէս հագուստները, սովորութիւնները, մարդավարութիւնները, եւ մանաւանդ այն բաները որ գիտութեանց եւ արհեստից ծաղկելուն հետեւանդներն են. եւ ասով է որ մարդիկ յառաջադիմութեան մէջ են կըսուի: Օրինակի համար, խիստ հին ատենը մարդիկ ոտքով կերթային մէկ տեղէն մէկալը. յետոյ սկսան ձիով քալել, յետոյ սայլով ու կառքով, այս դարուս մէջ շոգեկառքով, եւ այժմ ետեւէ են նաեւ օդապարիկով ճանապարհորդութիւն ընելու: Այսպէս եւս ատենով գրել կարդալը կախարդական գործի պէս կամ թէ հրաշագործութեան նման բան մը կը համարուէր. վասն զի սովորիլը եւ սովորեցնելը գժուար կկարծուէր, սովորելուն օգուտն ալ լաւ չէր հասկըցուեր: Իսկ այժմ, մանաւանդ եւրոպայի ծաղկեալ երկիրները, կարդալ ու գրել չգիտցող մարդ գրեթէ ամենեւին չկայ: Ուրեմն իրաւունք չունի մէկն ըսելու թէ որովհետեւ ես տգէտ էի՝ թող որդիս ալ տգէտ մնայ. այլ պիտի ըսէ. որդիս անոր համար ալ պէտք է գիտուն լինի՝ որ ես տգէտ մնացեր եմ, եւ տգիտութեան լինասները ամէն օր կտեսնեմ:

Այս այսպէս լինելով, ամենայն ծնողք պարտական են հաստատուն կերպով իրենց միտքը գնելու թէ ուսումն ու գիտութիւնը ամենահարկաւոր բան է իրենց որդւոցը, եւ նոյնչափ հարկաւոր՝ որչափ օրական ապրուստի համար պէտք եղած հացը եւ հագուստը: Բայց ասոր հետ խմիասին պէտք է գիտնան որ տղայոց սովորելու ուսմունքն ու գիտութիւններն ալ չափ մը եւ սահման մը ունին ընդհանրապէս: Մինչեւ այն չափն ու սահմանը ամէն մարդ պէտք է սովորի. իսկ անկից անդին նա միայն երթայ՝ որ մանաւոր նպատակ մը ունի: Սահմանեալ

եւ հարկաւոր ուսումը կրնամք բարձր լեռան մը նմանցընել, որոյ վրայ ելնելը անպատճառ հարկաւոր է ամէն մարդու. իսկ այն տեղը համնելէն ետքը ընդարձակ դաշտ մը կբացուի մարդուս առջեւը, յորում կերեւին հեռաւոր ու մերձաւոր զանազան նըլպատակներ, այսինքն ասպարէզներ եւ կենաց վիճակներ, այն տեղը պէտք է որոշել թէ ով ինչ ճանապարհ պիտի բռնէ իւր նպատակին համնելու համար:

Արդ կարող եմք համարձակ ըսել թէ նալիպեան ուսումնարանին մէջ տրուած ուսմամբ աշակերտք կրնան հասնիլ, եւ պէտք է հասնին այն սահմանեալ կէտին՝ ուր որ այժմու հայ պատանին պէտք է անպատճառ հասնի՝ եթէ կուղէ պատուաւոր վիճակ մը ունենալ, մարդու պէս մարդկանց կարգը անցնիլ, եւ որ եւ իցէ մարդու առջեւ ամօթով չմնալ: Տեսնեմք թէ իրօք ալ այնպէս է թէ ոչ:

Եւ նախ՝ հաւատոյ մասունքը այնքան եւ այնպիսի ոճով կսովորին աշակերտք՝ որքան որ հարկաւոր է գիտնալ բարեպաշտ քրիստոնէին, եւ միանգամայն հայ քրիստոնէին: Եթէ մէկը եկեղեցական լինելու մտքով ուղէ աստուածաբանութիւն ալ սովորիլ, ի հարկէ չկրնար միայն այս ուսումնարանին մէջ հասնիլ իւր նպատակին:

Հայերէն լեզուն այնքան կսովորի աշակերտք նալիպեան ուսումնարանին մէջ որ կրնայ մաքուր աշխարհաբառ լեզուով խօսիլ, եւ ըստ կարի անսխալ շարադրութեամբ եւ ուղղագրութեամբ գրել. բաց յայնմանէ գրոց կամնախնեաց լեզուն, որ է գրաբառ ըսուածը, համարձակ հասկընալ, եւ չափաւորապէս շարադրել ըստքերականական կանոնաց: Իսկ եթէ ուղէ քաջահմուտ լինել ազգային հին եւ նոր մատենագրութեան եւ քաջայկաբան, անշուշտ պէտք է որ ուսումնարանէս ելնելէն յետոյ՝ տարիներով հայկա-

բանութեան ետեւէ լինի :

Ոուսերէն եւ գաղղիարէն լեզուները կը-սովորի պատահի մը Խալիպեան ուսումնարա-նիս մէջ այնքան որ կարողանայ ոչ միայն համարձակ կարդալ գրել ու հասկընալ այդ-երկու հարկաւոր լեզուն, այլ եւ անսխալ խօսիլ սովորական խօսակցութեան մէջ : — Եթէ ուզէ կատարեալ ուուսի պէս, եւ մա-նաւանդ գիտուն ուուսի պէս խօսիլ ու գրել, կամ թէ իւր լեզուն լաւ գիտցող գաղղիացիի պէս գաղղիարէն անսխալ խօսիլ ու գրել, պէտք է տարիներով այս երկու լեզուները լաւ սովորելու կրթութիւն ընել եւ առիթ ու-նենալ, երկար ատեն Ռուսաց եւ Գաղղիացւոց մէջ քնակիլ, եւ տարիներով անդադար ուու-սերէն եւ գաղղիարէն կարդալ ու գրել :

Ազգային եւ Ընդհանուր պատմութեան գոնէ գլխաւոր կտորները գիտնալը ամենա-հարկաւոր է ամէն մարդու՝ ինչ վիճակի մէջ ալ մտնելու լինի . նմանապէս եւ աշ-խարհագրութեան ուսումը : Խալիպեան ու-սումնարանին մէջ մեծ ջանք կայ այս եր-կու ուսման նիւթերը լաւ սովորեցնելու : Բայց թէ որ ուզէ մէկը պատմութեան ուսումը կատարելապէս սովորիլ, եւ աշխարհագրու-թիւնը մինչեւ աստղաբաշխութեան խորե-րը հասցընել, հարկաւ պէտք է բարձրագոյն ուսումնարաններ ու համալսարաններ գիմէ :

Թուաբանութիւնն ու երկրաչափութիւ-նը այնչափ կսովորի Խալիպեան ուսումնա-րանի աշակերտը որ ոչ միայն առուտուրի հարկաւոր եղած հաշիները լաւ գիտնայ, այլ եւ բարձրագոյն չափաբերական գիտու-թեանց հիմունքը աղէկ հասկընայ, եւ եթէ զանոնք առաջ տանիլ հարկ լինի՝ առանց

արգելքի եւ դժուարութեան յառաջանայ անոնց մէջ :

Ո՞ր եւ իցէ ուսումնարան, մանաւանդ մի-ջակ կարգէ եղածը, իւր նպատակին չկրնար համակիլ՝ ոչ միայն երբոր խոսացած ուս-մունքը չսովորեցըներ, այլ եւ երբոր իւր սահմանէն վեր բաներ կխոսանայ : Այս գիտնալով Խալիպեան ուսումնարանին հիմ-նագիրքը, միշտ կնային որ անոր նպատա-կը եւ սահմանները ըստ կարի անխախտ պահուին : Մէկ բան մը միայն կայ որ չափ եւ սահման չունի այս ուսումնարանիս մէջ եւս, եւ չկրնար ունենալ . այսինքն ուղիղ բարոյական, բարեպաշտական կրթութիւն եւ մարդավարութիւն : Եւ աչա այս է մեր վերջին եւ գլխաւոր պատասխանը այն հարց-ման՝ զոր կընեն ծնողք՝ թէ « Մեր որդին յե-տոյ ինչ պիտի լինի » : — Որդիդ՝ եթէ լաւ օգուտ քաղէ իրեն տուած կրթութենէն եւ ուսմունքէն, պիտի լինի ազգասէր հայ, բա-րեպաշտ քրիստոնեայ, ուսումնասէր անձն, քաղաքավար երիտասարդ, խոնարհամիտ ուսումնական, պատուաւոր քաղաքացի, եւ գրեթէ ամէն գլխաւոր վիճակներու մէջ մտնելու համար հարկաւոր ճաշցուած ուս-մանց սկզբունքներն առած : Ուսումնարանը իւր նպատակին կատարելապէս հասած պիտի համարի ինքզինքը՝ երբոր այս յատկութիւն-ներով զարդարուած հանէ հետ զհետէ իւր աշակերտները, եւ տարածէ ազգին մէջ . ծը-նողք ալ եթէ լաւ հասկընան իրենց զաւա-կաց ընդհանուր օգուտն ու ազգիս այժմու կարօտութիւնները, անտարակոյս ասկից աւելի բան չեն պահանջեր Խալիպեան ուսում-նարանէն :

